

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Հ Ա Յ Ե Ր Է Ն Ա Գ Ի Է Տ Ն Շ Մ Ի Գ Ի

Ներկայ տարւոյս Ամանորայ առթիւ Մեծարգոյ Գալէմբեարեան Հ. Գրեզորիս Վարդապետը կ'առաքէ առ Հայերէնագէտն Յովհ. Միք. Եմիղ Թուղթ մը, որ կնիքը շքեկած՝ յետս կը դարձուի, վրան պարզ ծանօթութիւնս ունենալով — — վախճանեալ . . . :



Զարեհիկոս Միքայէլ Եմիղեան

կամքը. անոր անըստիւ վարքը դրուատելու համար՝ ներքողներ պիտի չհիսուիք: Կը բուսականանանք առ այժմ՝ քանի մը թուականներ եւ գրուածքներու անուններ յիշատակելով: Գուցէ թէ ապագային կարող ըլլանք լիակատար կենսագրութիւն մը ներկայացընել մեր ընթերցողաց, երբ հանգուցեալն քարեկամները հրատարակեն այն գործը՝ որ պիտի բովանդակէ Եմիղի ուսումնական կենաց պատմութիւնը, ի մշտընչեանստը յիշատակ գիտնական ժողովրդապետին:

Հոս կը ներկայացընենք Եմիղի այն ինքնագիր հայերէն ստորագրութեամբ կենդանագիրքը, որուն մէջ լուստարգին իսկապէս ձեռքը բռնած է հայերէն եզգիկը:

Մեծարգոյ Հայրն այս տխուր լուրն անմիջապէս իմացուց իմնագրութեանս, եւ իբրեւ մերձաւոր ծանօթ ու քարեկամ՝ հանգուցելոյն՝ համեցաւ ամենայն սիրով հաղորդել մեզի (ըստ մեր քաղձանաց) իւր գիտցածներն հանգ. Հայագէտին մասին: Մեծարգոյ Հօր գրութիւնը սա խօսքով կը վերջանար. «Եմիղ քնատրութեամբ շատ ազնիւ եւ խոնարհամիտ էր, իւր գիտիւնը շատ օգտակար եղած եւ ամէնէն սիրուած էր: Ստուգիւ Եմիղ այն աստիճանի խոնարհամիտ էր որ նախօրօք իւր ծանօթներուն եւ քարեկամաց պատուիրած ու յանձնած էր թոյլ շտալ մահուընէն վերջը՝ վրան ներքողներ խօսելու կամ գրելու, ինչպէս կը գրէ մեզի Գրոհ. Դր. Ս. Վեբեր: Անշուշտ այս ըլլալու է պատճառը՝ որ մենք հազիւ մէկ ու կէս տարի վերջն ի վիճակի կ'ըլլանք Եմիղի մահուան օրն ստուգելու կամ ճիշդ թուականն իմանալու. որովհետեւ երբ կրկին ու կրկին անգամ՝ հանգուցեալ Հայագէտին տեղապահ՝ ծանօթ քարեկամներուն գրեցինք՝ կենսագրական տեղեկութիւններ ինդրելու նպատակաւ, մացինք անպատասխանի. որով ստիպուեցանք դիմել ծանօթ Հայագէտ ուսուցիչ Վեբերի, որ մեր ինդրածները սիրայօժար պատրաստակամութեամբ հոգաց. — անհուն շնորհակալութիւն քարեացակամ Հայագէտին:

Կը յարգենք հանգուցեալ Հայագէտին քարի կամքը. անոր անըստիւ վարքը դրուատելու համար՝ ներքողներ պիտի չհիսուիք: Կը բուսականանանք առ այժմ՝ քանի մը թուականներ եւ գրուածքներու անուններ յիշատակելով: Գուցէ թէ ապագային կարող ըլլանք լիակատար կենսագրութիւն մը ներկայացընել մեր ընթերցողաց, երբ հանգուցեալն քարեկամները հրատարակեն այն գործը՝ որ պիտի բովանդակէ Եմիղի ուսումնական կենաց պատմութիւնը, ի մշտընչեանստը յիշատակ գիտնական ժողովրդապետին:

Յովհ. Միր. Եմիդ ծնած է 1843ին, Յունուար 31, ի *Neuötting* Բաւարիոյ *Passau* թեմին մէջ: Եմիդի հայրն Յովսէփ աստղագործ էր: Յովհ. Միր. Եմիդ՝ իրրեւ տիրացու *Passau* քաղքին եպիսկոպոսական կղերանոցին, իր ուսումն կ'աւանդու նոյն քաղքին թագաւորական ուսումնարանին մէջ եւ նոյն կ'աւարտէ իր դասական ուսումնը՝ մեծ յաջողութեամբ, 1861ին Օգոստոս 8: Գիմնազիոնի մէջ իսկ արդէն կը ձեռնարկէ երբայեցերէնի եւ արաբերէնի ուսմանց, եւ այն մեծ եռանդով: Այս սեմական ուսմանց մէջ իրեն կ'առաջնորդէ Լիկէնոնի ուսուցչապետն *Anzenberger*: Արաբագէտ քահանայ մը (*Մովսէս Makhbat, Farsul-Zahle Bokaa* թեմին ընդհ. տեղապահը) որ ճամբորդութեան միջոցին՝ քաւական ատեն դադար առած էր ի *Passau*, կը քննէ երիտասարդ Եմիդի սորված արաբերէնն եւ կը վկայէ Եմիդին անսխալ կարողարուն ու քաջ հասկընալուն: Այս արաբերէն լեզուս գրուած վկայագիրը կը պատի տակալին Եմիդի անձնական պաշտօնական գրութեանց մէջ: — 1861 տարւոյն վերջերը կը սկսի Եմիդ աստուածաբանական ու փիլիսոփայական նախապատրաստողական ուսմանց գրադիւ: 1862—64 Եմիդ կը զանուի Միննխէնի Գէորգեան դըսական կղերանոցը, եւ այն քաղքին համալսարանը կը յաճախէ — աստուածաբանութիւնը սորվելու համար: Եմիդի ուսուցիչներն էին՝ Դանիէլ *Haneberg* (— յետոյ եպ. *Speier*ի — ուսուցիչ Ներածութեան ի Հին Կտակարանս եւ մեկնութիւն նոցին, Հնախօսութեան, երբայեցերէն եւ քաղդէական լեզուաց.) — Մարկոս Յովհ. *Müller* (արաբ ու պարսիկ լեզուաց.) — Դոհոր *Silbernagl* (ընդհանրապէս եկեղեցական՝ եւ միանգամայն արեւելեան եկեղեցական իրաւանց.) — *Pichler* (Ռուսական եկեղեցոյ իրաւունքի.) — *Reithmayr* (Ներածութեան ի Նոր Կտակարանս եւ մեկնութիւն Նոր Կտակարանի.) — *v. Stadelbauer* (Տեսական աստուածաբանութեան.) — *Döllinger* (Գերմ. եկեղեցական պատմութեան եւ խորհրդագիտութեան — *Symbolik*.) — *Friedrich* (Հայրախօսութեան.) — *Rietter* (Բարոյական աստուածաբանութեան.) — 1864/65ին Եմիդ դարձեալ *Passau*ի կղերանոցը կը վերադառնայ, ուր կ'ուսանի քարոզագիտութիւն, կրօնի ուսուցչութիւն, ծիսագիտութիւն, մանկավարժութիւն եւն: 1865 Յունիս 27ին քահանայ կը ձեռնադրուի Հենրիկոս *Hofstätter* եպիսկոպոսէն ի *Passau*. — Կարժ ժամանակամիջոց մը ժողովրդապետութիւն ընելէն վերջը՝ Վիւրցբուրգի համալսարանը կը յաճախէ՝ արեւելեան լեզուները կատարեալ ու հիմնովին սորվելու վախճանաւ, եւ արաբ ու երբայական լեզուներու մէջ քննութիւնն ալ կը կատարէ: Ջինըր՝ ձեռնադրող եպիսկոպոսը՝ որ Եմիդի վրայ թէ մեծ ազդեցութիւն եւ թէ մեծ համարում ունի եղեր, ամենայն կերպով կ'օգնէ, որպէս զի Եմիդ կարենայ շարունակել իր արեւելեան ուսմունքն եւ ի կատար ածել:

Եմիդ այլեւայլ տեղեր ժողովրդապետի օգնական եղած է, եւ վերջապէս 1895ին Յունուար 19 ժողովրդապետ *Frohstetten*ի, ուր մնաց մինչեւ մահը: Թէպէտ եւ Եմիդ իրրեւ հոգեւոր հայր՝ «հոգ հոգաց», ով շատ ծանրարեոնեալ էր, այսու հանդերձ ջանացած է իր այնչափ սիրած արեւելեան ուսմանց միշտ հաստարիմ՝ մասլ: Գրած է այլեւայլ գրքեր եւ յօդուածներ, կատարած է շատ մը թարգմանութիւններ եւս: Անդամ էր Հայացիքի արեւելեան ուսմանց գիտնական ընկերութեան (*Deutsche Morgenländische Gesellschaft*): — Հոս կը դնենք Եմիդի միայն արեւելեան աշխատփրութիւնները. *Morgenländische Erzählungen für die Jugend aus dem Persischen des Sa'â'i* հրտ. *Isabella Braun*ի մանկական թերթերուն մէջ) 1864. — *Heilige*

Reden und Lehren des Johannes Mandakuni (Թարգմ. Նայերէնէ) Regensburg 1871.
 — *Reden und Lehren des hl. Gregor des Erleuchtens 1872.* — *Dormitio beati Joannis Apostoli (Թրգմ. Նայ.է): Passauer theol. prakt. Monatschrift, 1898. էջ 153 - 158.* — *Des Wardapet Eznik von Kollb: Wieder die Sekten (Թրգմ. Նայերէնէ, ընդարձակ ներածութեամբ և ծանօթութիւններով) Wien 1900.* — *Die griechisch-melchitische-katholische Kirche des Orients (հրմ. վերայիշխալ ամսագրութիւն մէջ) 1899. էջ 611—622.* — *Die Regeneration Afrikas. անդ, 1901. էջ 100—103.* — *Die Nestorianer, անդ, 1902. էջ 443—48.* — *Das Grab Marias: Literar. Beilage der Augsburg. Postzeitung. 1899 (թ.).* — *Der Apostel Thaddäus und die hl. Jungfrau Sanducht: Zeitschrift für arm. Philologie It. 1903.*

Հին Նայերէնէ կանխիկն ստրված է Եմիդ. բայց շնոր գիտեր թէ ինչ միջոցներով եւ ո՞ր էր իւր ուսուցիչը: Ուսուցչա. Գր. Վեբլը շատ կը ցախ որ Եմիդի Նայերէնի ուսման եւ ուսումնասիրութեանց վրայ շատ քիչ բան կարող է նարողել: Իւր կարծեաց համեմատ՝ Եմիդ արդէն Միւնիխէն սկզբնաւորած ըլլալու է Նայերէնի ուսումը: Մանդակունւոյն թարգմանութիւնը որ 1871ին կատարած է, կը ցուցնէ որ այս գործը Եմիդի գրական գործունէութեան կանխի ժամանակի մը կը վերաբերի: Մանդակունւոյն յառաջարակին մէջ տեւիք կան որ մատնանիշ կ'ընեն թէ Եմիդ գործածած է Նայման, Ս. Սովալի Նայերէն մատնագրութեան պատմութիւնը, Լամէր եւ Չամչեան:

Եմիդ Լաւերի դասընկերն էր, եւ քանակայ ըլլալն ետեւ՝ երկուքը միաբանած էին Նայ մտտնագիրները գերմ. թարգմանել, Լամէր պատմականները, իսկ Եմիդ եկեղեցականները, եւ սկսած են հրատարակել երկերկու գործ: Յետոյ Լամէր՝ որ նոյնպէս քանակայ էր, «անկու գնալ ի տեղի իւր.», Եմիդ ալ դադրեցաւ Նայերէնի գրողիէն: Ինք զինքը տուաւ արարելիս, գոր լաւ կը հասկընար, կը գրէր ու կը խօսէր ըստ բնականի: Պէյրութէն արարերէն լրագիրներ կը դրկուէին իրեն եւ ինքը արեւելիք լրերն Բաւարիոյ գերմ. լրագիրներուն (գլխաւորաբար Augsburg. Postzeitung) մէջ կը հրատարակէր, եւ նոյն իսկ Մեկրիտներու եկեղեցական շատատութեանց կարտուլիւններուն վրայ գրելով ըստական դրամ՝ ժողոված դրկած է անոնց, որով Մեկրիտներուն պատրիարքը 1892ին, Ապրիլ 22, ինքնագիր վկայագրով զինքը Բաւեաի (այսինքն՝ Կեսարիա Փիլիպպեայ) աթոռանիստին պատուոյ կանոնիկոս անուանած եւ Passauի եպիսկոպոսն ալ նոյնը հաստատած է: Մեծարգոյ Հ. Գալէմբերեան կը պատմէ որ Եմիդ իւր ժողովրդապետական սենեակին մէջ եւ ժողովրդապետանոցի գլխաւոր դրան վրայ արաքական զարդանկարներ շինել եւ արտերկն գրով իմաստնայից խօսքիւր գրել տուած էր:

Երբ Մեծարգոյ Հ. Գալէմբերեան գրեր էր Եմիդի որ եզնիկը թարգմանէ, շատ ուրախացեր էր, որ դարձեալ Նայերէնի պիտի գրադի, բայց պէտք է ըսել որ եզնիկը հասկընարուն մէջ ըստական տկար էր, եւ առանց Մեծարգոյ Հ. Ռասիայէլ Պարունչ եւ Հ. Գրիգորիս Գալէմբերեան Վարդապետաց շատ անդրու գրելի՞ վերատին թարգմանութեան, խեղճ գործ մը յառաջ կու գար. եւ արդէն իսկ ինքը գիտէր որ Մանդակունւոյն ճտեղուն թարգմանութիւնն ալ թերակատար էր, վասն զի Հ. Գալէմբերեանի կը գրէր որ եզնիկէն ետեւ նոյնը «վերտին թարգմանենք միասին.», Բայց Հ. Գալէմբեր. եւ կեցուց զինքը՝ լաւագոյն ընագիր շորտարուն, ինչպէս նաեւ Ագաթանգեղոսէն, գոր կ'ուզէր թարգմանել եզնիկէն ետեւ: Այս միջոցին

ստրվեցաւ նաեւ աշխարհաբար եւ Հ. Գալէմբերեանին ուրախութեամբ կր զրէր թէ լաւ կը հասկնայ լրագիր, Տաշեանին՝ «Ազաթմանգեղոս», «Մանր ուսումնասիրութիւններ», «Հանդէս», եւն. քայց կը ցաւէր որ երուպական լեզուաւ լաւ քերականութիւն մը չկայ գրաբարի եւ աշխարհաբարի: — 1900, 27 Փետր. կը զրէր Գալէմբերեանին Մեծարգոյ չօր. „Ich möchte nun aber mit Exnik nicht mit meinem „armentischen Leben“ ein Ende machen, sondern würde gerne noch weiteres übernehmen...“.

Վերջին ժամանակները նամակներուն մէջ հայերէն կտորներ ալ սիրով կը կցկցէ եղեր: Եմիղի վերջին գրուածքն եղաւ Թաղէտի առաքելին եւ Սանդիտայ կուսին վկայաբանութեան գերմ. Թարգմանութիւնը, Դր. Փիլիկի «Հանդէս Հայագիտութեան», մէջ Ա. տարի 1903:

Անողորմ մահը՝ որ վրայ հասաւ 1904 Յունուար 20, արդիւնալից՝ քայց ղեռն օգտաւէտ զործերէն շխմեցաւ կեանք մը փակեց: Աստուած հատուցանէ անոր սրժանատուրած վարձը, իսկ մնացեալքս յարգներ անոր յիշատակն:



Ա Յ Խ Ա Ր Հ Ա Գ Ր Ա Վ Ա Ն

ԱՐԱՐՈՒՄԻ ՄՈՏՅԵՆՆԵՐԻՆ ԿՆՆՈՒՄՆԵՐԻ ՄՈՒՆԻ

(Հարսնութիւն)

Տարարի:

(2665.)

Հայք այտաեղ շեն բնակում, այլ միայն անցուգաւոր կ'անեն: Սուրբայ տ. Ամբ գրեց հետեւեալ թուղթը՝

«Գանուն Աստուծոյ ամենազթաւերի եւ ամենարարերորի. ահաւասիկ այս պայմանները շնորհեց Սուրբայ տ. Ամբ՝ հաւատացելով ամբարպետ Ամբ տ. Նատտարի կառավարիչը՝ Զահարարողին՝, Հայաստանի բնակչայ եւ Հայերին. Նա պարգեւեց ապահովութիւն նոցա կենաց, բնչից եւ կրօնի, որոնք վնասի կամ նախատանքի չպէտք է ենթարկուին: Հայոց եւ Գարբանդի թէ բնիկ եւ թէ եկեւր ժողովոցի, նաեւ շրջակայ ազգաբնակիւթեան հետ նա պայմանաւորեցաւ, որ նոցա օգնեն (մուսլիմներին) բոլոր պատերազմներում եւ հնազանդին միտ՝ գամայն նաբի՝ բոլոր հրամաններին, իսկ եթէ նաք չլինի՝ վալիի վճիռներին: Սորա փոխարեն ապատ կը լինի գլխահարկից նա, ով բնգունեց այս պայմաններն՝, բացի զնեւտրական ծառայութիւնից, որ կը փոխանակէ գլխահարկը: Ով գոհ լինի սորանայ եւ մնայ երկրում, նորա վերայ կը ծանրանայ նոյն գլխահարկը, որ եւ Ատրպատականի ժողովոցի վերայ: Նոցա պարտաւոր են ուղեցոյց ծառայել (մուսլիմին) եւ նորան հիւրընկալել մի ամբողջ օր. եթէ զնեւտրական

ծառայութիւն անեն, ապա կը լինին այս պարտականութիւնից, իսկ եթէ թողնեն (ծառայութիւն), իրանց վերայ կ'անեն այս ծանրութիւնն: Վկայ են Վրացաւաճման տ. Ռարթայ, Մուրման տ. Ռարթայ եւ Բուկէլր տ. Աբդուլահ: գրեց Մարգի տ. Մուքարրին ր:

Ապա Սուրբայ ուղարկեց Բուկէլրին՝ Մուզան (موزان), Հարիբ տ. Մասլամային՝ Տփղիս, Հոււլայֆայ տ. Արիգին՝ Ալանայ լեռները եւ Սալման տ. Ռարթային՝ մի այլ կողմ. սոցանից եւ ոչ մէկը չուածեց իրեն նշանակած երկիրը, բացի Բուկէլրից, որ ցրէց՝ Մուզանի բնակչներին, որոնք վերագարման իրենց բնակատեղիք՝ գլխահարկ վճարելու պայմանով. նա գրեց նոցա հետեւեալն՝

«Գանուն Աստուծոյ ամենազթաւերի եւ ամենաղաղմամբի. ահաւասիկ այս պայմանները շնորհեց տ. Աբդուլահ Մուզանի՝ որ կ'ովկատէ լեռներում, բնակչայ. ապահովութիւն նոցա կենաց, բնչից, կրօնի եւ գաւառութեան այն պայմանով, որ ամեն մի շահահաս մի գրեցր կամ նորա արեւեքը վճարէ. գուք պարտաւոր էք մուսլիմին ներքն ձեր ժամանական խորհուրդը, նոքան ուղեցոյց ծառայել եւ հիւրընկալել մի օր եւ մի գրեցր. իսկ գուք կը վայելէք ապահովութիւն, մինչեւ այս պայմաններն կը կատարէք եւ հաւատարիմ կը մնաք, մեք եւս մեր խօսքին կը մնանք հաստատ. Ատուած օգնական. քայց եթէ գուք այս պայմանները չբժէք եւ որ եւ նենգութիւն երեսան հանէք, այն ժամանակ չկայ ձեզ ապահովութիւն, քայց միայն եթէ մատնէք բոլոր անհաւատարիմներին, ապա թէ ոչ գուք նոցա համամիտ կը ճանաչէք: Վկայ են՝ Զամման տ. Գիբրը, Ռուսարիա տ. Զոււնդիք եւ Համալայ տ. Զուլայայ: գրեցաւ Ձ թ. ր:

(2674 — 75.) Մուսլիմայի ժամանակ Հայաստանի բնակիչք պարտաւորեցան. Հարիբ տ. Մաս-

1 Գարբանդի (բարի) իշխանին:
 2 Նահայեան, որ գաւառայրի իշխանութեամբ հանգերեւեալ էր. գաւառ քր:
 3 Եւ կը կարգաւ ذلك اجاب الى توضیح الجزاء من اجاب الى ذلك توضیح الجزاء عن اجاب الى ذلك

1 Ըստ այլ ենաւորի «Կեւ. Մուզան»: